

ՆՈՐ ՆԻՒԹԵՐ ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻՒ ՄԱՍԻՆ

Երբ Անահիտի 1947 Յուլիս-Դեկտեմբեր թիւն մէջ կը հրատարակէի «Կղեմէս ԺԱ. Պապը և Խորայէլ Օրի» աշխատութիւնս, կը խոստանայի գրել «Օրիի մասին չուտով, ... օգտուելով երկու (տպագրուած երլար) ժամանակակից օտար վըկայութիւններէ» (էջ 33ա): Այս առթիւ կը կատարեմ այդ խոստումս, վստահ ըլլալով որ այս ալ գոնէ հետաքրքրական նսլաստ մըն է հայ ազատագրական ընդհանուր պատմութեան վերաբերող Օրիի նիւթերուն համար:

Այս ժամանակակից աղբիւրներէն առաջինը անդիմակ առեւտրական եւ ուղեգիր ձօնաս Հանուէյի երկհատոր եւ մէծարժէք անդլիքը կամատանի Յեղափոխութիւնները» (1) գործն է:

Հանուէյ, լուրջ, չըջահայեաց, վստահելի գրող մըն է; որ Լոնտոնէն գնաց Պարսկաստան, Կասպեան առեւտուրը ուսումնասիրելու համար, 1743ին: Ընկեր՝ Ռուսաստանի մէջ հաստատուած անդլիմական առեւտրական մէծ տան մը, որ արդէն կապեր ունէր Կասպեան առեւտուրին հետ, Հանուէյ կրցաւ ունենալ իրեն ժամանակակից Պարսկաստանի մասին այնպիսի ընդարձակ եւ մանրամասն տեղեկութիւններ, որոնք կը պակսին իրեն նման ուրիշ ուղեգիրներու:

Իր երկհատոր աշխատութիւնը, 1754ին հրատարակուած, մէծ ընդունելութիւն գտաւ իր ժամանակի հետաքրքիր հաստարակութեան մէջ, եւ իրը վստահելի աղբիւր գեռ կը գործածուի արդի մէծարժէք ու կարեւոր հրատարակութեանց համար:

Իմ ժամադրութիւնս է նախ հասուած առ հատուած հրատարակել այս ուղեգրութեան մէզ հետաքրքրող մասը, իւրաքանչիւր հատուածի կցել իմ դիտողութիւններս եւ ցուցմունքներս:

Կը գրէ Հանուէյ.

«Միր Վէյսի վերագարձէն անմիջապէս վերջ, Համախիի կառավարիչը տեղեկացուց (1708ին)

արքունեաց (Պարսից), թէ Ռուսաց կայսրէն դեսպան մը սահմանագլուխ հասած էր, Պազպէն եւ Գերմանիոյ կայսրէն նամակներով, եւ սովորականէն աւելի մէծ թիւով հետեւորդներ ունէր: Նոյն ատեն լուր բերած է, որ այս դեսպանը Հայաստանի Ղարան քաղաքը ծնած է, եւ ծանուցած է թէ այդ նահանգին հին թագաւորաց (հայ) սերունդէն էր, եւ ակնարկութիւնները ըրած է թէ ինչու իր ծննդեան իրաւունքները այդ վեհապետութեան համար չէ ժխտած: Այս լուրերը դեսպանին ճիւղագրութեան մասին, որքան որ սնուոփէին, Շահ Ճիւսէինի եւ իր նախարարներուն վախաղգեցին, եւ իրենց տղայական վախերը զիրենք տարին իրենց ըմբռնմանց մէջ հաւանականութեան բոլոր սահմաններէն ալ անդին, որովհետեւ անոնք եղբակացուցին, որ Պարսկաստանի հապատակ ծնած Հայ մը, երբ այդ կերպ խասիլ իր յանդգնի, այսքան շատ հետեւորդներով, եւ իր կրօնքին պատկանող երեք իշխաններու պաշտպանութեան տակ, իրը միայն դեսպան գործելու չէ եկած: Ֆրանսացի մը, որ Լուի Ֆիւ. էն Խաֆահանի արքունիքը զրկուած էր առեւտրական գործերով, եւ ուրիշ Եւրոպացինները որոնք այդ քաղաքը հաստատուած էին. իրենց շահուն յարմար դատեցին այս վախը արծարծել: Անոնց իմացուցուած էր, որ այս դեսպանը սպառնացած էր (Պարսից) թագաւորութիւնէն վտարել տալ բոլոր քարոզիչները, որով ջանացին ցոյց տալ թէ քրիստոնեայ իշխաններու յանձնարարականները, որոնց շնորհիւ ան (Օրի) նպաստաւոր ընդունելութիւն գտած էր, կեղծուած կտորներ էին, նոյն ատեն իրենց հետաքրքրութիւնը գործածելով համոզելու համար արքունիքը որ չընդունի դեսպանը, քանի որ կարգ մը մարգարէութիւններ, Հայոց գիւտաններուն մէջ պահուած, կը գուշակէին Հայաստանի թագաւորութեան վերահաստատումը օր մը Ռուսերուն պաշտպանութեան տակ: Եւ

որպէսզի ապագայ պատահարներու մասին բնապէս դիւրահաւան ժողովրդի մը վրայ ազգեն, այս նախազգուշութեանց աւելցուցին Փրանսերէն բառախաղ մը՝ առնուած դեսպանին անունէն, նկատելով որ դեսպանին անունը, Խորայէլ Օրի, կը պարունակէր տառերը (իւ սըռա ոռւա » Փրազին, այսինքն « ան թագաւոր պիտի ըլլայ » :

Նախ ճշդենք որ յիշուած Միր Վէյսը Պարսկաստանի արեւելեան Կանտահար նահանգին Աֆղաններուն ապատամբապետն էր :

Վերի վկայութիւնը անդամ մը եւս կու գայ հաստատել որ Օրին 1707ին « արդէն Շամախումն » չէ ինչպէս կը կարծուէր (2): Այլ Օրի հազիւ 1708 փետրուարի սոխքները Պարսից սահմանագլուխը հասաւ: Իսկ որոշ գիտենք թէ ան « Շամախի հասաւ 1708 փետրուար 5ին, (3):

Օրին այս վկայութեան մէջ ինքինքը Ղափան ծնած կը յայտարարէ, մինչ աւելի հետաքնին Բոկոտն Կարմեղեանց առաջնորդը նոր Զուղայէն 1709 ապրիլ 2ին Հոռովմ գրած նամակին մէջ իը տեղեկագրէ որ Օրին « Հայ մը, պարսկահպատակ, Կիլան ծնած » է (4): Բնական է այս վերջին վկայութիւնը աւելի ընդունելի ըլլայ ինձի երբ նկատի կ'առնեմ կաթոլիկ տեղեկատուներուն խոտապահանջ տեղեկատուութիւնը առ Հոռովմ, մինչ Հանուէյի վկայութիւնը, աւելի ուշացած, կրնայ հարկ եղած բծախնդրութեամբ ճշգրտապատում չըլլալ:

Սակայն աւելին կայ: Բոկոտն Կարմեղեանց տեղեկագրութիւնը կրնար ճիշտ ըլլայ՝ եւ անտարակոյս ճիշտ է՝ Օրիի Կիլան ծնած ըլլալուն համար: Նոյն ատեն Հանուէյի տուած տեղեկութիւնն ալ ճիշտ է Ղարան ծնած ցոյց տալուն համար: Առաջինը ճիշտ իրականութիւնն է, իսկ Երկրորդը Օրիի կողմէ ծրագրուած սուտի մը, կաղմուած ծրագրի մը, կարեւոր մէկ մասը:

Վկայութեան յաջորդ մասը ցոյց կուտայ թէ ինչու Օրին ինքինք Ղարան ծնած ցոյց տալ կը չանայ, որովհետեւ նոյն ատեն անիկա կ'ուղէ

(2) Խաղբակեանի եւ Պոօշեանի, Ա. հատուր էջ 288:

(3) Անահիտ, էջ 29:

(4) Անդ էջ 30:

հաւտացնել տալ թէ ինք՝ Օրին՝ « այդ նահանգին հին թագաւորաց սերունդէն է, և ակնարկութիւններ ըրած է թէ ինքը իր ծննդեան իրաւունքները՝ այդ վեհապետութեան համար՝ չէ ժխտած (5): Այսինքն Օրին կը յաւակնի ինքինքը հայ թագաւորական ցեղէ յառաջացած ցոյց տալ, որպէսզի արժեցնէ օր մը ազատագրուած Հայաստանի թագաւոր ըլլալու իր սնափառութիւնը: Բնական է Պարսկաստանի թէեւ հայաշատայլ հետաւոր եւ օտար երկրի մը մէջ՝ ի Կիլան ծնած Հայ մը, Օրին այս յաւակնութիւնը չէր կրնար որ եւ է լրջութեամբ հետապնդել: Սակայն Ղարան « ծնած » ըլլալով կարելի էր ատիկա, քանի որ Ղարան մաս կը կազմէր պատմական Հայաստանի, ու նաեւ այն ժամանակուան Պարսկական Հայաստանին:

Գարեգին Սւրագան Յովսէփիեան կը ջանայ բան մը փրկել Օրիի Պոօշեան գերդաստանէն ծագած ըլլալուն աւանդական թէզէն, որուն մահացու հարուած տուաւ ժամանակին Աշոտ Յովհաննէսեան Օրիի մասին՝ նամանաւանդ անոր Պոօշեան ծագման վկայո՞՝ վաւերաթուղթիր կեղծ նկատելով: Յովհաննէսեանի գործը չեմ տեսած, սակայն դատելով Գարեգին Սրբազնին պաշտպանողականէն (6), տարակոյս չի մնար որ Օրի ստեղծած է իր Պոօշեան ծագումը:

Բնական է՝ Օրիի նման մէկը պիտի չծանուցանէր իր թագաւորացն ըլլալը առանց քիչ շատ վաստաթուղթեր ալ, թէ՛ իր ձեռքով եւ թէ՛ ուրիշներուն կողմէ, ուղղակի կամ անուղղակի, հարկ եղած տեղերը տարածելու: Դարձեալ ան այնքան միամիտ չէր որ իր այս ստեղծած թագաւորացնութեան յերիւրածոյ փաստաթուղթերը բոլորովին անհիմ դարձընէր: Ան կրնար Ղարանի մէջ մարտիրոսացած մարդիկ գտնել որյարմար ըլլային որդեգրուելու, զինքը Պոօշեաններէն յառաջ բերելու համար: Կրնար նոյն իսկ Ղարան իսրայէլ մը գտնել ինքինքը անկէ սերած եւ անալ Պոօշեաններէ սերած ցոյց տալով: Ես պիտի չուզէի երկարապատռ բախ-բասաւներու մէջ մտնել հոս, որոնցմէ արդիւնք մը չի կրնար դալ: Միայն կը բաւէ յիշեցնել որ Գարեգին Սրբազն

(5) Հանուէյի, վերը:

(6) Խաղբակեանի եւ Պոօշեանի, Ա. հատուր:

ԿՈՒԶԵԼ ՀԸՆԴՊՈՒՆԻԼ ԱՀՈՍ ՅՈՒԺԱՆՆԿԱԿԱՆԻ ԺՐԲՈ-
ՄՈՒՄՆԵՐԸ ՕՐԻՒ ՊՈՉԵԱՆ ԺԱԳԺՄԱՆ, ՎԱԼԵՐԱ-
ԹՊՈՂԹԵՐՈՒՆ ՎԱԼԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ, Եւ այլն, մա-
սին: ԱՎԱԿԱՅՆ ԲՆՔ ԱՄՊՈՆց ՎԻՌԻՄԱՐԷՆ ոչ մէկ
չէղոք, ՕՐԻՒ Կամ իր գործին հետ կապ չունեցող
ԺԱՐԳՈ ԽՈՍՔ, ՎԼԱՋՈՒԹԻՒՆ, յԻՇԱՏԱԿԱՐԱՆ, ԱՐ-
ՃԱՆԱՊՐՈՒԹԻՒՆ, յԱՊԱՋ ԿՐՆԱՅ բերել: ԱՆՏԱՐԱ-
ԿՈՎՍ ՓԱՍՈՑ չէ ԱՊՈՒԱՆԻՑ ԵՍԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
1721 ԱՎԱՐԻԼ մէկին ՌՈՒՍԱԳ ՊԵՏՐՈՍ ՄԵծ ԿԱՅԱԵՐ
ԳՐԱԾ ԹՊՈՂԹԻՆ մէջ ՕՐԻՒ ՄԱՍԻՆ ՎԼԱՋԵԼԸ « մեր
մեծազգի եւ մէլիք զատայ եւ Ձեր ՄԵծութեան
էլչի Կարգեալ Խորայէլ ՕՐԻՒ »: ԻՆՉՈ՞ւ ԵՍԱՅԻ ուղ-
ղակի չէ յիշած ՕՐԻՒ ՊՈՉԵԱՆ ըլլալը: Արգեօք
ասիկա ինքնին ապացոյց չէ՞ որ ԵՍԱՅԻ գիտէր
թէ այդպէս չէ, եւ ո՞վ զիտէ, թերեւս 1721ին
ծանօթ էր որ Կայսրն ալ գիտէր թէ այդպէս
չէ: Բնական է ԵՍԱՅԻ չէր կրնար գրել ՕՐԻՒ մա-
սին եւ խոսիլ Հայոց ազատագրման համար, այդ
ժամանակի ամենէն աչքառու գործիչը աննշան
մէկը ներկայացնելով, որով ստիպուած էր անո-
րոշ « մեր մեծազգի եւ մէլիք զատայ » ընդհան-
րականութեան մը տակ պատկերացնել ՕՐԻՒ աննշանութիւնը: Ի զուր է որ Գարեգին ՍԵՐԲԱ-
ԳԱՆ կ'ըսէ. « Անշուշտ նրա ՊՈՉԵԱՆ ԺԱԳՈՒՄՆ է
ակնարկում » (7): Դժբախտաբար ՍԵՐԲԱԳԱՆԻՆ
« անշուշտ »ը բաւարար չէ հոս:

Պէտք է նկտել որ հայ ազատագրական շարժ-
ման հետ, նոյն իսկ անկէ ալ անկախ, նման ազ-
նուական կամ թագաւորացն ժագման երեւոյթ-
ներ բաւական կան մեր իրականութեան մէջ: Ա-
սոնցմէ ոմանք անտարակոյս աւանդութեանց եւ
երեւմն հատուկտոր յիշատակարաններու վրայ
հիմնուած են, իսկ ոմանք ալ բոլորովին յերի-
րածոյ էին, պարզապէս կարիքէ մղեալ: ՕՐԻՒ ակ,
Արգար Թօգատեցի եւ իր որդին Հռովմ կը զըր-
կուէին, եւ որպէսզի ազնուապետական երկրի ժը
մէջ հաւասար գետնի վրայ կարենան բանակցիւ
կամ դիմել, Արգարի կը տրուի ազնուական ժա-
գում մը, որ չատ հաւանաբար անգոյ էր, եւ
բնական է ատոր հետ ալ կը պատրաստուին կարդ
մը վլայաթուղթեր:

Հարկ չկայ աւելի երկարել այս մասին:
Փաստ է որ ՕՐԻՒ, Հակառակ որ ամէն բան կ'ըսէ
իր ընտանեաց եւ այնի մասին, ՈՉ Մէկ ԱՆԳԱՄ

իր ԾՆԵԴԵԱՆ ԲՈՒՆ ՏԵՂԼ ԱՆՌԻԱՄԲ ԿԸ ՑԻՇԵ: Այդպիսի սիսալէ մը ան բնական է որ զգոյշ ըլ-
լար, քանի որ շատ հեշտութեամբ իր հակառա-
կորդները պիտի կարենային ոչնչացնել իր « թա-
դաւորացն » ծագումը: Բաֆֆի իր Խամսայի ՄԵԼԻՖՆԵՐԸ զործին մէջ ՕՐԻՒ « ՀՆԴԿԱՍՈՒԱՆՑի
Հայ » (էջ 27) կը նկատէ:

Ռւրեմն մտացածին է եւ յերիւրածոյ ՕՐԻՒ ՊՈՉԵԱՆ ըլլալը, Ղարան ծնած ըլլալը: Ան ծնած
է Կիլան:

ՕՐԻՒ յանդքնութիւնը սակայն կ'երեւայ կը
յաջողի Պարսից արքունիքին կասկածու ականջ-
ներուն ահազանդ մը ըլլալ: Այս կացութենէն
կ'օգտուին ԽՍՓԱՀԱՆԻ օտար առեւտրականները,
որոնք ամէն պատճառ ունէին աչքէ ձգելու Պար-
սից արքունեաց մօտ հայ վաճառականները: Պայ-
քարը հին պայքար էր, նոյն իսկ ժԶ. գարէն,
մղեալ հայ առեւտրական դրամագլխին գէմ: Մըրանսացի ներկայացուցիչ մը Լուտովիկոս ժԳ.ի
առ Պարսից արքունիքը, առաջնորդը կ'ըլլայ Խս-
ՓԱՀԱՆցի՝ օտար վաճառականներուն, որպէսզի
Պարսից մօտ հրահրեն իրենց վս խերն ու կաս-
կածները Հայոց գէմ, եւ այդպէս անոնց արգելք
ըլլան առեւտրական հրապարակին վրայ: Այս-
պէս անոնք Հայերը կը ներկայացնէին Ռուսաց
կայսերապաշտութեան, անոնց գէպի Պարսկաս-
սան ծաւալման, յառաջապահ գործիքները:

ՕՐԻ իր տղայական, թեթև, անխունեմ ըն-
թացքով առատ ուազմամթերք կը հայթայթէր
հայ առեւտուրին թշնամիներուն: Հեռատես Շահ
Թահմազպներու եւ խորամանկ Շահ Ապավաներու
տեղ, ցաւագար, մոլեսանդ, տղայամիտ Շահ
Հիւսէին մը նստած էր, որուն արքունիքն ալ
կ'երեւայ թէ այդ ատեն իր Շահին արժանի ջո-
ւիր մըն էր: Իրենց վատ կառավարութեամբ բո-
լոր Պարսկաստանը տակնուվրայ էր եղած: Տե-
սանք թէ Հանուէյ որոշ կերպով եւ անհաջորդէն
կը վլայէ, որ Ֆրանսացին « եւ ուրիշ Եւրոպա-
ցիներ, որոնք այդ քաղաքը հաստատուած էին
(այսինքն ԽՍՓԱՀԱՆ), իրենց շահուն յարմար
դատեցին այս վախը արծարծել: »

ՕՐԻՒ պարզապէս խարեպատիր լուրեր կը տա-
րածէր ոչ միայն իր ծագման կամ իր ինքնու-
թեան մասին, այլ եւ իր առաքելութեան մասին:

Կուղէր հաւատացնել որ « Թուսաց կայսեր դեսպան » մըն էր: Մինչ, իրականութեան մէջ, պարզապէս Հռովմի Պապէն յանձնարարեալ ըլլալով, Թուսաց Կայսրն ալ զինքը իրը Պապէն յանձնարարեալ, իր կարգին Պարսից արքունեաց կը յանձնարարէր: Եւ սակայն Օրին չէր տատամսեր « դեսպանական » հովեր տալու ինքզինքին:

Խսկ Պապէն ունեցած նամակին համար մենք արդէն մանրամասն խօսեցանք Անահիտի միերոյիշեալ թիւին մեր աշխատութեան մէջ: Գալով Գերմանիոյ կայսրէն նամակ ունենալուն, ատիկա անտարակոյս այն նամակն է որը Կայսրը գրած է զինքը Պապէն յանձնարարելու համար: Նամակին դոյութեան մասին ակնարկութիւններ կան: Պատմէնք դժբախտարար կը պակսի:

Մենք տեսանք թէ Օրին Պապէն ստացած էր նամակ մը Հայերը դէպի Հռովմայ Եկեղեցին առաջնորդելու խոստումով: Տեսանք նաեւ որ իջմիածին, այդ մասին տեղեակ ըլլալով, երես չէր առած իրեն: Օրի այս դժուար կացութենէն ինքն զինքը փրկելու համար Շամախին մէջ կը ստիպուի հրապարակալ Կաթոլիկութեան դէմ արտայայուիլ եւ այդ մասին ալ բերնին եկածը դուրս տալ: Հանուէյ ասոր կ'ակնարկէ գրելով. « Այս դեսպանը սպառնացած էր (Պարսից) թագաւորութենէն վտարել տալ բոլոր քարոզիչները», այսինքն Կաթոլիկ Եկեղեցւոյ քարոզիչները, քանի որ միայն անոնք կը գտնուէին հոն (1):

Օրին այնքան միամիտ է որ չի նորհիր թէ նման յայտարարութիւն մը շատ հեշտութեամբ կրնար կասկած յառաջացնել Պապին կամ Քրիստոնեայ վեհապետներուն կողմէ իր իրը թէ ստացած յանձնարարականներուն մասին: Անմիջապէս լուր կը տարածուի որ « յանձնարարականները... կեղծուած կտորներ էին »: Մենք տեսանք թէ Յիսուսեանք եւ Բոլոտն Կարմեղեանը ի Շամախի եւ Խաֆահան ունեցան այդ կասկածը եւ հաղորդեցին ալ ի Հռովմ: Նոյն խսկ Հռովմի մէջ կասկած ծագեցաւ, սակայն հուսկ հաստատ-

(1) Ճէզուիթ Հայր Շամփիոն Շամախին Հռովմ 1708 ապրիլ 4ին կը գրէ, ի մէջ այլոց. « Իր (Օրիի) ժամանման ատեն թոյլ տուաւ որ հերետիկոս Հայերը իրենց Եկեղեցիին մէջ յայտարարեն Պապէն դրկուած քարոզիչներու արտաքսումը (Պարսկաստանէն): »

ուեցաւ որ Պապին նամակը իսկական էր: Նոյն ատեն անմիջապէս միջոցներ ձեռք առնուեցան այդ իսկական նամակը չէզոքացնելու:

Ինչքան դժուար է հաւատալ Օրիի կեղծիքներուն այսքան բրդացման, նոյնքան ալ դժուար է հաւատալ իր այնքան կարճատեսութեան: Դըբախտարար այդ մասին այլեւս ոչ մէկ տարակոյս կը մնայ:

Հայ առեւտուրին թշնամիները, օգտուելով Օրիի անխոհեմութենէն: Նոյն խսկ հայ « դիւաններուն » մէջ գտնուէիլը կը հոչակէին գրութեանց որոնց Թուսաց կողմէ Հայաստանի ազատագրումը կը գուշակուէր: Նման մարդարէական գրութիւններ արդարեւ կային մեր մատենագրութեան մէջ, եւ դժուար չէր ցոյց տալ թէ ատոնք Թուսաց կը պատշաճէին:

Կարճատես եւ մոլեռանդ վեհապետութեան մը ասկէ աւելի փաստ պէտք չէր, ցոյց տալու համար թէ Հայերը ո'քան անվատահելի էին: Նոյն խսկ Խորայէլ Օրիի անուան վրայ Փրանսերէն բառախաղ մը մէջտեղ կը նետուի, զայն վերածելով « իւ սրու ռուա»ի, որ կը նշանակէ « Ան թագաւոր պիտի ըլլայ »:

Կարելի չէ երեւակայել դաւադրութեան պետ մը որ այսքան միամիտ ըլլայ, իր դաւադրութեան բոլոր գաղտնիքները թշնամի պետութեան մը, անոր խսկ սահմաններուն մէջ, յայտնէ: Կարելի չէ երեւակայել դաւադրութիւն մը որ այնքան իրաւացի կերպով պատժուելու արժանի ըլլայ, իր ունայնամտութեան համար: Կարելի չէ երեւակայել դաւադրութեան մը իրը թէ քօղազերծուիլը այնքան վրան բաց եւ զգուելի ամբաստանութիւններով:

Որոշ է որ, թէ՛ դաւադրող, թէ՛ գաւադրեալ եւ թէ՛ դաւադրութեան քօղազերծողը նոյն մտայնութեան եւ նոյն մակարդակի մարդիկ են: Ողբալի ու զգուելի:

Սակայն զեռ աւելին կայ: Թողունք որ Հանուէյ իր յաջորդ հատուածով պատմէ.

« Միր Վէյսի խորամանկ ակնարկութիւնները արքունեաց միտքերուն վրայ զօրաւոր տապաւութիւն թողուցին: Անոնց վրայ որոնք կուրդին-Խանի (Վրացի) կուսակիցներն էին, ան մէծ աղդեցութիւն չունեցաւ, սակայն Հակառակ կուսակցութեան ան ըսաւ. « Պետութիւնը ամենավտանգաւոր վիճակի մէջ է, որովհետեւ պատ-

ճառ չկայ կասկածելու թէ Յաբը, որուն ուժն
ու ցանկութիւնները քաջ ծանօթ են աշխարհի,
ձեռնարկած է պարսկական լուծէն փրկել ազգ մը
որ իրենց հետ նոյն կրօնքը ունի: Դեսպանը
(Օրին) պէտք է դադտնի լրտես մը ըլլայ, որ իր
պաշտօնին պաշտպանութեան տակ, եկած է նոյն
իսկ թագաւորութեան սրտին մէջ խոռվութեան
կրակը արծարծել, այլապէս ինչո՞ւ Հայ մը պիտի
ընտրուէր: Կարելի՞ է որ այդ իշխանները իրենց
ահադին պետութեանց մէջ չգտնէին իրենց իսկ
մէկ հաղատակը, որ իրապէս յարմար ըլլար նման
պաշտօնի մը: Եւ ինչո՞ւ համար այս զեսպանը
Հայաստանի հին թագաւորներու սերունդէն ըլլալ
կը ձեւացնէ, եթէ ոչ աւելի համարում վայելե-
լու համար այս երկրին դիւրահաւան մասին մէջ:
Սակայն ասիկա վտանգին փոքրագոյն մասն է:
Եթէ (Պարսից) պետութիւնը միայն Մոսկովինե-
րուն եւ Հայոց փորձերը դիմագրաւէր, Վրաս-
տանի քաջ ընակիցները, որոնք զետեղուած են
նախորդ երկութիւն միջեւ, անանցաննելի պատնէշ
մը պիտի ըլլան միոյն (Մուսաց) համար, իսկ
միւսները (Հայերը) լաւ ծանօթ է որ աւելի հա-
կամէտ են առեւտուրի քան թէ պատերազմի, եւ
հետեւարար պիտի չփորձեն թօթափել մեր ան-
պարտելի վեհապետին (Շահին) հպատակութիւն-
նին: Սակայն ո՞վ կը ստան նէ պատասխանա-
տուութիւնը նոյն իսկ այդ Վրացիներուն հաւա-
տարմութեան: Կա՞յ նուազագոյն պատճառ մը
տարակուսելու: Մոոցա՞ք քանի մը տարի առաջ
անոնց ըրած ճիգերը իրենց հպատակութենէն
ելլելու համար, Կուրղին-Խանի գրգումով, որ
այժմ թագաւորութեան երեք ամենաընտիր նա-
հանգներուն կառավարիչն է: Զե՞նք գիտեր որ
Սանազարի-Խանը, եզրօրորդին այս իշխանին
(Կուրղին-Խանի), այժմ կը գտնուի Ս. Պետերս-
բուրգի արքունիքը, ուրիէ ան գուցէ կը թղթակ-
ցի իրեն հետ, մինչ ինք միշտ Ցարին օգնութիւնը
կը փնտոէ որպէսզի մեր կայսրութեան հպատակ
անհաւատները ատով փրկուին: Մուսական բա-
նակները, զօրացած այս անհաւատ աղերէն մէ-
կուն ուժերով, եւ միւսին կողմէ վճարուած, որ
եւ է ատեն կրնան Ալպրուզի լուներուն վրայէն
յառաջանալ, կտրել Կուրը, եւ իրենց վրանները
զարնել Արաքսի ափին: Եւ երբ ահարկու թշնա-
միները թագաւորութեան սրտին թափանցեն,
պէտք է ենթագրել որ Կուրղին-Խանը, որ ար-

դէն փորձած է իր նախնեաց գահը բարձրանալ,
«պիտի զոհէ իր ցանկութիւնը եւ շահը իր պար-
տականութեան: Կամ թէ պէտք է երեւակայել, որ
այս իշխանը, որ Վրաց արքաններու սերունդէն է,
եւ սրաով Քրիստոնեայ մը, Կանտահարի եւ Քիր-
մանի մէջ բանակեցուած ուժերը, որոնք կրնայ
մէկ բառով միացնել, պիտի զործածէ իր հայրե-
նաց, իր կրօնքին եւ իր նախնեաց հպատակնե-
րուն դէմ: »

Բացատրեմ:

Միր Վէյս, որուն մտասեւեռումն էր Կաս-
տահարի տիրանալ եւ Աֆղանները հանել Պարսից
լուծէն, ունէր ահարկու թշնամի մը, Վրացի
Կուրղին-Խանը, իր Վրացի կօրաւոր բանակով,
որ հաստատուած էր Կանտահար ու Քիրման,
իրը կառավարիչ, Պարսից արքունեաց կողմէն:
Անկարելի պիտի ըլլար Միր Վէյսի զինու զօրու-
թեամբ յաղթել Կուրղին-Խանին: Ուրեմն պէտք
էր կերպով մը զայն հեռացնել իր պաշտօնէն իր
ուժերով: Այդ հեռացումը գլուխ հանելու լաւա-
գոյն կերպը Կուրղին-Խանը յաչս Շահ Հիւսէինի
եւ Պարսից արքունեաց կասկածելի ներկայացնելն
էր:

Ահա, յանկարծ, Միր Վէյսի համար բարե-
դէպ պահու մը կ'երեւայ հայ արկածախնդիր մը,
Խրայէլ Օրի, որ թեթեւամտութիւնը կ'ունենայ
այնպէս մը շարժելու, որ լաւագոյն առիթը կը
ներկայացնէ Միր Վէյսի ծրագրին: Խորամանկ
Աֆղանը ուժ կուտայ իր երեւակայութեան, օդ-
տագործելով բնվոր երեւոյթները, զանոնք խո-
րացնելով, եւ կը ծանրանայ Շահին ու իր ողոր-
մելի արքունեաց մոլեռանդ եւ վախով հեւա-
սպառ մտքերուն վրայ: Միր Վէյս յաջողեցաւ իր
նպատակին մէջ: Հայ-Վրացի-Խուս վտանգի մը
սպառնալիքը, զոր ան այնքան լաւ շահագործեց,
զինքը ոչ միայն իր ցանկութեան հասցուց, այլ
պատճառ եղաւ որ նոյն Աֆղանները օր մը իս-
ֆահանն իսկ զբաւեն եւ իր իբր թէ պաշտպանել
ուզած Շահն ու իր պետութիւնը մէջտեղէն վեր-
ցընեն:

Այսպիսի վտանգաւոր Պարսկաստան մը կու
գար մեր միամիտ « ազատարարը »: Զորս ու-
ժով կ'իյնար թէ՝ Հայոց եւ թէ Պարսից թշնամի-
ներուն ծուղակը: Միր Վէյս, թէեւ Հայոց գէմ
բան մը չունէր, սակայն առիթը չէր փախցներ
օգտուելու, իր նպատակներուն համար, թէեւ

թէեւ գուցէ ի գին Հայոց : Նոյն ատեն եւրոպացի քարոզիչներն ու առեւտրտկանները առիթը կը գործածէին Հայերը վարկարեկելով անոնց անկման պատճառ ըլլալու ի նպաստ իրենց շահուն եւ նպատակներուն : Եւ այսպէս, անտէր ժողովուրդը, արկածախնդրի մը թեթևամիտ բարբանջանքներուն պատճառով կը մատնուէր թէ՛ ֆիզիքական եւ թէ՛ տնտեսական ահազին վտանգի մը :

Հանուէյ կը շարունակէ .

« Այս պատճառաբանութիւնները (Միք Վէյսի) շատ ընդարձակ եւ հաստատուն էին մարդոց համար, որոնք կը ջանային վախնալ : Փաստօրէն ամէն բան կը սատարէր ընդհանուր ահազանդին, մինչ Միք Վէյս զբեթէ միակ անձն էր արքունեաց մօտ, որ կը տեսնէր այս քաղաքական տեսութեանց տկարութիւնները : Այս մարդը շատ խելք ունէր անմիջապէս շտեսնելու համար որ այս ցնորական գաղափարները հիմք չունէին, առիթ արուած ըլլալով ատոնց դեսպանին (Օրիի) քանի մը ակնարկութիւններով, որ աւելի կը ցուցնէին անոր յիմարութիւնը եւ ապօշութիւնը, քան թէ անոր այդ տեսակ որ եւ է խորհուրդ ռանենալլ : Քանի որ արտաքոյ կարգի անհեթեթ էր հաւատալ թէ Մեծն Պետրոս, առանց կարիքի, Շահին ձեռքը յանձնէր թեկնածու ձեւացողը, եւ այս դեսպանը, որ այնքան անձնական շահէր ունէր չյայտնուելու, պիտի սկսէր կամաւոր անխօհմութեամբ իր նպատակին գործադրութիւնը, որուն բոլոր յաջողութիւնը կախնալ էր գաղանապահութենէ եւ ըրջահայեացութենէ : »

Ո՞րքան իրաւամբ կը դատէ Հանուէյ : Միթէ Մեծն Պետրոս այնքան միամիտ էր, որ եթէ Հայաստանի մը անկախութեան գաղափարը կը հետապնդէր, այդպէս անմիտ կերպով Պարսից ձեռքը տար այդ անկախութեան գաղափարին մարմնացում գահի թեկնածուն : Մեծն Պետրոս, եթէ որ եւ է կերպով, նոյն իսկ հեռուէն հեռու, կը հաւատար Օրիի թագաւորազուն ըլլալու յաւակնութեանց, վայրկեան մը իսկ զայն ձեռքէ պիտի չհանէր, ու իր մօտ պիտի պահէր Օրին ապագայ ձեռնարկներու յաջողութեան համար, նոյն իսկ եթէ առոնք Հայաստանի ոը անկախութեան վերջնական նպատակին չծառայէին, այլ միայն Հայերը շահագործելով Ռուսիոյ կցելու պարս-

կական այդ տնտեսապէս եւ աշխարհագրականութէն ա'յնքան կարեւոր նահանգները :

Եւ ի՞նչ ապուշութիւն որ « թեկնածուն » ինքզինքը վտանգէ այնպիսի տեղ մը, այնպիսի ատեն մը, երբ իր ձեռնարկին համար ամենական սական էր՝ ապահով եւ ազատ մնալ : Այդպէս գալ Շահին տիրապետութեան տակ եւ օր ցերեկով խօսի՛ ամենավտանգաւոր բաներու մասին : Եթէ իրեն համախոններ ալ կային Շահին հպատակ եղող Հայերուն մէջ, անտարակիոյ անոնց շուտապէ հեռացան իրմէ եւ իրենց կապերը կտրեցին, քանի որ Օրին կրնար երկրէն եւ Պարսից վրէժինդրութիւննէն հեռանալ, սակայն իրենք, տեղացի Հայերը, ո՞ւր պիտի երթային, ի՞նչպէս պիտի ազատէն անխուսափելի մահէ :

Ուրեմն ո՞վ չի տեսներ որ Օրին, ո'չ միայն արկածախնդիր մըն է, այլ յիմար արկածախնդիր մը : Պարզապէս մէկը որ մեծամտութիւնէ կը տառապի : Կեղծարար մը, որ թագաւորազն կ'ուզէ երեւալ, կամ գոնէ Պոօշեան ազնուական գերդաստանէն, Պավին, Ցարին զեսպան մը, ապագայ թագաւոր Հայոց . . . : Այնքան սնամիտ է որ, կը կեղծէ, կը ստէ, կը խեղդապաէ, նոյն իսկ ինքզինք կը վտանգէ, վտանգելով նաեւ իր դատը :

Ահա, այդ իսկ պատճառու, էջմիածին կը զգուշանայ անկէ, եւ տարիէն աւելի ժամանակ, որ Օրին այդ կողմէրը կ'անցընէն, աննկատ կը մնայ տեղական Հայութեան տէր տիրական էլեմիծինէն : Անոր մեկնումէն վերջ միայն Աղեքսանդր կաթողիկոս կը յանդգնի Օրիի մասին տեղեկադրել Մեծն Պետրոսի, այն ալ միայն յիշելով որ Օրին յունիս 7ին մեկնեցաւ Պարսկաւատանէն :

սքանըազր

Ահա ասոր համար է որ Մեծն Պետրոս, որ արդէն կը կասկածէր Օրիի լրջամտութեան վրայ, երս դարձուց անկէ եւ զայն Աստրախանի մէջ լքեց, մինչեւ որ մեռաւ Օրի :

Հանուէյ կը շարունակէ .

« Արդարեւ, ոչինչ կարելի է գտնել այնքան քիչ հաստատուած որքան այս երկիւզը : Հայատապնի թագաւորներուն յաջորդ այս կեղծ թեկնածուն արկածախնդիր մըն էր, որ յաջողապէս սուրճ ծափելէ վերջ, եւ իրը հասարակ զինուոր ծառայելէ յետոյ, Լէօբոլ կայսեր սպայ եղաւ : Եւ որովհետեւ արեւելեան լեզուները կը հաւկընար, հուսկ Վիէննայի արքունիքին զրկուեցաւ

Թուրքերուն իմանալու համար անոնց մտադրութիւնը խաղաղութեան մասին, որ յևոյ կնքուեցաւ Քառօվիցի մէջ: Պոլսէն դարձին Պետրոս Մեծի ծառայութեան մէջ մտաւ, որ անոր նոյն կարողութեանց համար գնդապես ըրաւ զայն, եւ զայն գործածեց Օսմանեան Դրան հետ խաղաղութեան պայմանագրութեան համար, այդ պետութեան արգիլելու համար որ եւ է միջամտութիւն Շուէտի դէմ պատերազմին ատեն: »

Նախ ըսեմ որ Օրիի « սրճնի » կամ « սուրճ ծախող » ըլլալը մեղի համար նորութիւն մըն է զոր կը յայտնէ Հանուէյ: Անտարակոյս ան « սուրճ ծախող » էր Ֆրանսայի մէջ Երբ Վենետիկի Փարիզ անցաւ, ուր կը յիշուի ան իրը արեւելեան ապրանքներու առեւտուրով զբաղած: Արդարեւ, այդ շրջանին սրճնիութիւնը շահարեր զործ մըն էր հոն եւ չատ հաւանական է որ Օրին ատով զբաղեցաւ:

Խիստ հետաքրքրական է Հանուէյի վկայութիւնը, ըստ որուն Օրի յաղթական Վիեննայի եւ պարտեալ թուրքիոյ միջնեւ նախանական բանակցութեանց մասնակից կը ներկայացուի: Սուր մասին ոչ մէկ ակնարկութեան կը հանդիպինք Օրիի մասին ցարդ ծանօթ նիւթերուն մէջ: Ինծի համար ինչ որ հաւանական է սա է որ Օրին կը նայ թարգմանի պաշտօն կատարած ըլլալ: Սակայն գիտենք, որ իր Փրանսերէնը, ինչպէս նաեւ հայերէնը (գրական լեզու) ողբայի կերպով անբաւարար էր:

Հանուէյ կը վկայէ նաեւ որ Մեծն Պետրոս ալ գործածած է զայն իրը միջնորդ Օսմանեան կայսրութեան մօտ համաձայնութեան համար: Կ'երեւայ թէ 1705ի ոռուս-թրքական համաձայնութեան է որ կ'ակնարկէ: Սակայն հոս ալ նկատելի է որ Օրին նոյնպէս յայտնի կերպով ոռուսերէնի ծանօթ չէր, ուրեմն դարձեալ անմեկնելի է թէ ան ի՞նչպէս կընար երկու կայսրութեանց միջնեւ որ եւ է պաշտօն վարել, թէկուզ այդ պաշտօնը ըլլար ամենահասարակ տեսակէ:

Արդեօք սիսա՞լ տեղեկութիւն արուած է Հանուէյի: Ամէն պարագայի տակ, Օրիի կեանքին եւ գործունէութեան մասին այս կարեւոր տեղեկութիւնները կարիք ունին հետապնդուելու եւ ուսումնասիրուելու:

Հանուէյ կը շարունակէ.

« Իսրայէլ Օրի, այդ կարեւոր գործը գլուխ բերած ըլլալով ի զոհացում Յարին, իրը իր ծառայութեան վարձք ցանկացաւ որ նորին Բարձրութիւնը իրեն չնորհէ Խոփահան դեսպանութեան մը պաշտօնը: Ան նկատեց որ ասիկա պիտի ըլլայ կարճ ժամանակի մէջ ինքզինքը հարստացնելու ապահովագոյն կերպը: Այս տեսակ դիսպաններ Պարսկաստանի մէջ մէծ առանձնաշնորհներ կը վայելեն, մասնաւրապէս՝ մաքս չվճարելու: Անմիջապէս որ իր յանձնաբականները ձեռք բերաւ, ան մեկնեցաւ Վիեննա, եւ անկից Հռովմ, ուր ան ինքզինքը ներկայացուց իրը կարող հերձուածեալ Հայերը Հռովմէական Եկեղեցոյն գիրկը բերելու, եւ արդէն կայսրէն նամակներ ստացած ըլլալով, ան ձեռք բերաւ նաեւ կղեմէս ԺԱ.Էն առ Շահ Հիւսէին նամակ մը: »

Հանուէյ հոս դէպքերը ձիշդ հակառակ ուղղութեամբ կը թուէ: Օրի նախ Կայսրը ներէն կամ կայսրէն ստացաւ յանձնաբարական առ Պապն ի Հռովմ: Ասոր վատահելով կղեմէս ԺԱ. իրեն տուաւ յանձնաբարական նամակ մը Շահ Հիւսէինի ուղղուած: Ասիկա ալ իր կարգին զայն յանձնաբարած կ'երեւայ Մեծն Պետրոսի:

Հանուէյ կը սիսալ՝ կամ սիսակ իմացած է՝ Յարին իր իրը թէ մատուցած ծառայութեանց համար Մեծն Պետրոսի Օրիի տրուած դեսպանութեան մասին Շահ Հիւսէինի մօտ: Տրուածը պարզ յանձնաբարական մըն է որ ծանօթ է մեր զբականութեան իր պարսկերէն պատճէնով եւ թարգմանուած հայերէնի եւ հրատարակուած Երեւանի Համալսարանէն, ապակետիալ, 1927ին (էջ 89-93) սա խորագրով. « Վակերագրեր հայպարսկական հարաբերությանց մասին, ընդօրինակեց տառագարձեց եւ թարգմանեց Հ. Աճառյան »: Այս յանձնաբարականին մէջ, տրուած Մոսկուա, 1707 փետրուարի սկիզբը, կը ըսուէ թէ « Իսրայէլ Օրի անուն (անձը) Հռովմի Պապէն Զեր Վեհապառութեան (Շահին) . . . ուղարկուած է մէկ քանի հարցերու մասին՝ յատկապէս Զեր Երկիրը ընակող քրիստոնեայ հպատակներուն վերաբերող», այսինքն ձիշդ այն պաշտօնով, եթէ կարելի է այդպէս ըսել, որով կղեմէս ԺԱ. կը յանձնաբարէր Օրին Շահ Հիւսէինի:

Պուտ եւ անկարելի խոստումներ Պապին,



յանձնարարական նամակ մը անկէ ; հատ մըն ալ՝ այդ յանձնարարականը յանձնարարող՝ Յարէն... եւ մէր արկածախնդիրը Շամախի կու զայ իր ասպարաց թագաւոր Հայոց... դեսպան Պալին... դեսպան Յարին... :

Հանուէյ կը շարունակէ .

« Ասոնք էին մանրամասնութիւնները դէովը մը , որ արթնցուց այնքան աւելորդ կարծիքներ : Դեսպանին հետեւող չքաղիքներու բազմութիւնը մէծ մասամբ Հայերէ կը բաղկանար , որոնք տէրերն էին իրենց հետ բերած ապրանքներուն , բացի քանի մը մոռւսերէ , որոնք Պաքու կ'երթային , և ընկերացած էին իրեն մինչեւ Շամախի , որպէսզի իր դեսպանութեան աւելի փայլ մը տան : Վեհապետութեան ձեւաւորումները եւ քարոզիշները թագաւորութենէն վոնտելու ծրագիրները , պարապ խօսքեր էին , որոնց այս դեսպանը ակնարկեց , որպէսզի իր ընկերները իրեն հետ միանան Պարսկաստան ճամբորդութեան ծախքերուն մասնակցելով :

« Շահ Հերսէին այս հանդամանքներուն անձանօթ ըլլալով , ժամանակ մը երկմտութեան մէջ էր թէ ի՞նչպէս զործէ , սակայն դիմումը վախնալով թէ կրնայ Մեծն Պետրոսին որ եւ է առիթ տալ թշնամութեանց , բոլոր պարապանները նկատի առնելով , ան վճռեց , հակառակ Եւրոպացւոց ընդհանուր ակնկալութեան , դեսպանը ընդունիլ : Որով Խորայէլ Օրի Շամախիէն ճամբայ ելաւ , և իր մասին նպաստաւոր կանխամտածումէ մղեալ , Պարսիկները աւելի մէծ ակնածանք ունեցան իրեն հանդէս , քան ինչ որ ընդհանրապէս ցոյց կը տրուի իր աստիճանին մարդոց , այնպէս որ անօրատնառ ունեցաւ զոհ մանալու Խոփահանի մէջ իր ստացած պատիւններուն համար » :

Այսուեղ կ'աւարտին Օրիի մասին Հանուէյի վկայութիւնները :

**

Այժմ դառնանք երկրորդ ժամանակակից օստար վկայութեան : Գրողը Յիսուսեան Հայր Կրուղինսքին է , Խոփահանի ձեզուիդ զործակատարը : Պարսկահայոց պատմութեան համար շահեկան է անոր « Պատմութիւն Պարսկաստանի Յեղափոխութեան » երկը (1) :

Առաջին անգամ է որ , հոս , թարգմանելով , հայկական պատմագիտութեան կուտամ Կրուղինսքի յիշատակները Օրիի մասին : Կրուղինսքի

զործը ծանօթ է եղած Եղեանի եւ Աշուա Յովհաննէսեանի : Ասոնց առաջինը գրած է ուստիրէն իսկ երկրորդը գերմաներէն :

Կրուղինսքի քսան տարի գտնուած է Խաֆազան : Ան հոն է րերր Խորայէլ Օրի հոն հասաւ : Ահա՛ թէ ինչ կը զրէ .

«Այդ ատենները գեղան մը հասաւ Շամախի , որ Պարսից Արքունիքը կ'երթար Մոսկովի Յարէն : Ազնուականի անունն էր Խորայէլ Օրի , հայ արկածախնդիր մը , ծնած Ղարանլու ի Պարսկաստան , որ Ֆրանսայի , Խտալիոյ եւ Գերմանիոյ մէջ ճամբորդելէ վերջ՝ բանակներուն մէջ սուրճ ծախէլով , հուսկ ինքզինքը զինուոր արձանադրեց Էկորօլու Կայսեր բանակին . մէջ , եւ սպայի աստիճանին բարձրացաւ : Դաւադրող մարդ մը ըլլալով կրցաւ մուտ զործել Վիեննայի Արքունեաց նախարարներուն մօտ , և որովհեակ շատ լաւ կը հասկնար Արքեւլքի մէջ խօսուող զիմանար լեզուները , Կ.Պոլիս դրկուեցաւ , Թուրքերուն մտագրութիւնը՝ թէ ինչ տեսակ խաղաղութիւն պիտի առաջարկուեր անոնց՝ խմանալու համար , որ յետոյ վերջացաւ Քառօլիցի դաշնագրութեան մէջ ըլլալով , իր կարգին (Օրին) գործածեց ի Պոլիս , Թուրքերուն հետ համաձայնութեան մը բանակցութեանց մէջ , ցանկալով իր կոնակին ունենալ զանոնք , մինչ պիտի պատերազմէր Շուէտացւոց թագաւորին զէմ , որուն վրայ չուտով յարձակելու մտադիր էր » :

«Այս Հայը , Յարին բանակցութիւնը զոհացրուի կերպով կատարած ըլլալուն , ցանկացաւ , որ իրը ծառայութեան վարձք , ան իրեն չնորհէ Պարսկաստան դեսպանութիւն մը , որ ամենայարմար կերպն էր որ կրնար խորհիլ կարճ ժամանակի մէջ հարստանալու , քանի որ դեսպանները Պարսկաստանի մէջ մտս չեն վճարեր , ան մտադ-

(1) The History of the revolution of Persia taken from the memoirs of Father Krusinski, Procurator of the Jesuits at Ispahan. — by Father Du Cerceau, Dublin MDCCXXIX (1729) էջ 127-130 :

բեց իր հետ տանելու արժէքաւոր ապրանքներու մեծ քանակութիւն մը, որոնցմէ մեծ շահ կ'ակընկալուէք, նկատի առնելով սովորական մաքսերէ զերծ մնալլ: Անմիջապէս որ այդ չնորհը ստացաւ Յարէն, ան Վիհննա գնաց, ուր իր անցեալ ծառայութեանց համար ստացաւ նաեւ Կայուրէն նամակներ Պարսից թագաւորին համար: Անկէ անցաւ Հոռվմի Արքունիքը, ուր ան ինքզինքը ներկայացուց իրը առաջնակարգ մարդ մը, որ մեծ ազգեցութիւն ունէք հերձուածող Հայոց վըրայ, որոնք (Հոռվմայ) Եկեղեցոյն զիրկը պիտի դարձնէք, անիկա այնքան յաջող եղաւ որ կըրցաւ ատոր համար թուղթ ստանալ Կղեմէս ԺԱ. պապէն առ յիշեալ Պարսից թագաւորը:»

«Բոլոր այս թուղթերով զինուած, ան Շամախի հասաւ մեծ շքախումբով մը, բաղկացած Հայերէ որոնք դեսպանութիւնը կը վարէին, և Մոսկօֆներէ, որոնք յատկացուած ըլլալով Յարին նաւերուն պահպանութեան (որ Շամախիէն ոչ շատ հեռու նաւահանգիստ մը կը գտնուէին) իրեն ընկերացան մինչեւ այս քաղաքը, դեսպանութեան աւելի փայլ մը տուած ըլլալու համար: Ես հոս մանքամասնութեանց մէջ չպիտի մտնեմ այս Հայուն ընթացքին մասին, որ աւելի վաճառական էր քան թէ դեսպան, եւ իր մասին աւելի բան չպիտի պատմեմ քան ինչ որ կապ ունի իմ նիւթիս հետ: Անհաւատալի է որքան այս աննշան դեսպանութիւնը վախ պատճառեց իսֆահանի Արքունեաց, որուն երկու բաներ մասնաւորաբար նպաստեցին, նախ՝ իր բազմաթիւ հետեւորգները, որոնց թիւը սակայն, երբ ան իսֆահան եկաւ, երկու հարիւրի իջած էր, երկրորդ՝ Շամախի հրապարակաւ կատարած իր յայտարարութիւնը, ուր ըստ թէ ինքը հին հայ թագաւորաց սերունդէն էր, եւ հասկցուց որ ինքը այդ վեհագետութեան իր իրաւունքները չէ ժիտած: Բոլոր ասոնք սարսափեցուցին Պարսից Արքունիքը, որ չէր հաւատար թէ Հայ մը, ինիկ ծննդեամբ հպատակ մը Շահին, Մոսկուայի Յարին նման հզօր իշխանէ մը Հովանաւորուած, եւ ա'յնքան բազմաթիւ հետեւորդներով զոր կ'ըսէին թէ Շամախիի մէջ ունի, Պարսկաստան եկած է առանց զաղտնի մտագրութեան. քանի որ այս դեսպանը կը պարծենար, թէ ինքը բոլոր Քարոզիչները Պարսկաստանէն արտաքսել պիտի տայ, համոզելով Արքունի-

քը, որ յանձնարարականները եւ նամակները քը բիստոնեայ իշխաններէ տրուած, որոնց չնորհիւ անոնք ապահովութիւն գտած էին Պարսկաստան, բոլորն ալ կեղծ եւ յերիւրածոյ կտորներ էին: Այս յայտարարութիւնները ընտրած էր հաճելի ըլլալու համար. հերձուածող Հայոց, որոնք քարոզիչներուն լաւութիւն չէին ցանկար): Եւրոպացիք, որ ասոնք իրենց սրտին մօտիկ կը նկատէին, մանաւանդ Պրն. Միշէլ Ֆրանսացին, որ Պարսից Արքունիքը զրկուած էր հանգուցեալ թագաւորէն՝ առեւտուրի համար, խորհեցաւ որ կրոնին աւելի մեծ ծառայութիւն մը չէր կրնար մատուցանել քան թէ համրդել Արքունիքը որ չընդունի գեսպանը: Ասոր համար ան գործածեց Հայուն յայտարարութեանց յարուցած վախը, եւ զայն նուազեցնելու տեղ աւելցուց, մեծցնելով սովորական տեղեկութիւններ ի մասին ենթագրրած վարդապետութեանց որոնցմով Հայերը ինքնինքնին կը զուարձացնէին, իրը թէ իրենց գեւաններուն մէջ գտնուած ըլլային թուղթեր ուր կըսուէր թէ օր մը Հայաստանի թագաւորութիւնը պիտի վերականգնի Մոսկօֆեաններու պաշտպանութեան տակ: Եւ որպէսզի ահազանդը աւելի ուժգին ըլլայ, դեսպանին անունին մէջ կը զըսնուէին գրերը «իլ սրու ոռւա » այսինքն «Թագաւոր պիտի ըլլայ»:

«Իրաւ է՝ բոլորը ասոր հաւատացին, սակայն Արքունեաց մօտ անոր ազգեցութիւնը ցանկացածին հակառակը եղաւ, որովհետեւ դեսպանին ենթագրած ծրագիրներուն համար խորհուեցաւ որ ան այնքան վտանգաւոր չպիտի ըլլայ իսֆահանի մէջ, եթէ կարենան զայն հոն բերել, որքան որ եթէ ան զաւառ մնար, ասկէ զատ չէին կրնար դեսպանը ետ զրկել առանց վիրաւորելու իր տէրը՝ Յարը որուն հետ թշնամութիւն չէին կամենար, մասնաւորաբար այն գերակայութեան համար զոր Շուէտի դէմ իր յաղթանակները շահած էին իրեն:»

«Շամախիի կառավարիչը հրաման ստացաւ դեսպանը իսֆահան ճամբեկու, ուր ան ընդունուեցաւ պատուոյ նշաններով: Ան հոն իր գործերը չատ կատարեց ի մասին իր առեւտուրին, ասկէ զատ ան շատ ուղիղ վերաբերեցաւ իսֆահան դտնուող Հայոց եւ Եւրոպացիներուն հետ: Ան քանի մը տարի վերջ մեռաւ Աստրախանի մէջ, ան-

յողգողդ կաթոլիկ, յամօթ իր երկրին եպիսկոպոսներուն, որոնց մտիկ չէր ըներ, եւ իր հետ զերեզման տարաւ ենթադրեալ յոյշերը ապագայ վերահաստատութեան (Հայ) թագաւորութեան։ Ասիկա ևս խորհեցայ յարմար հոս յիշելու, որպէս զի ընթերցողը հարցում չունենայ ի մասին զեսպանութեան մը որ մեծ վնաս չտուաւ Պարսկաստանի, այն կողմէն ուրիշ գիմաւորուած էր, սակայն յետոյ անդարմանելի վնաս պատճառեց ուրիշ կողմէ մը, իբրանցումը զոր այդ գէպքը պատճառած էր Արքունեաց մէջ՝ Միր Վէյսի կողմէ օգտագործուելով։»

«Այս մարդը (Միր Վէյս), որ աւելի խելացի էր քան (Պարսկաստանի) Արքունեաց բոլոր նախարարները ի միասին, չէր կրնար երեւակայել թէ մարդիկ որոնք Պարսկաստանի պէս մեծ թագաւորութեան մը գլուխը կը դտնուէին, վախնային բանէ մը՝ այնքան մտացածին՝ որքան բոլոր այդ բանները որ կը վերաբերէին հայ գեսագանին եւ զեսպանութեան, եւ թերեւս ոչինչ աւելի քաջալերեց զինքը գործադրելու ինչ որ երկար ատենէ ի վեր կը խորհէր, արհամարհանքը զոր կը տածէր Պարսկաստանի Արքունեաց և նախարարներուն հանդէպ։ Սակայն որքան որ մտացածին եւ թեթևամիտ էին նպատակները որոնցմէ կը վախնային, ան որոշեց, քանի որ Արքունիքը զանոնք իբրական կը նկատէր, ատիկա հիմը ընել դաւադրութեան որ ինք սփուած էր զինքը իր նահանգը խրկել տալու համար։ Որով ան փոխանակ նախարարներաւն եւ Արքունեաց աչքերը բանալու, ցոյց տալու համար թէ ինչպէս խարուած էին, իր նպատակը ըրաւ աւելի խոչըրցնել, զարգացնել եւ ընդլայնել խարկանքը որքան որ կարելի էր։ Ոչ ոք ըստ երեւոյթին աւելի լրջութեամբ կ'ազգուէր քան թէ ինք ամէն բանէ որ կ'ըսուէր Հայաստանի թագաւորութեան ապագայ վերահաստաման համար։»

Այսպէս, ինչպէս տեսանք, Միր Վէյս օդուազործեց անակնկալ դէպքը Խորայէլ Օրիի երեւմանի Պարսկաստան եւ անոր բարբանջանքներուն։

Տարակոյս չկայ որ Կրուզինոքի ծառայած է երը գլխաւոր ազբիւր Հանուէյի ծանօթութեանց, որոնց վրայ ինքն ալ իր կողմէն քանի մը ծանօթութիւններ աւելցուցած է։ Ասիկա ցոյց կու-

տայ որ Հանուէյ ուրիշ ազբիւրներէ ալ հաստատած է ինչ որ քաղած է Կրուզինոքի յիշատակներէն։

Ինձի այնպէս կուգայ որ ինչ որ Կրուզինոքի կ'ըսէ տեղ մը, Հանուէյ սխալ ըմբռնած է վկայութեան այն մասը ուր Օրի կը սպառնայ Քարոզիչները Պարսկաստանէն վտարել տալու։ Բայտ Կրուզինոքի, Օրի ատիկա կ'ընէ յուսալով համոզել Պարսից Արքունիքը թէ քրիստոնեայ իշխաններու կողմէ Քարոզիչներուն տրուած յանձնարարականները եւ նաժակները, որոնց չնորհիւ անոնք ապահովութիւն գտած էին Պարսկաստանի մէջ, բոլորն ալ կեղծ ու յերիւրածոյ զրութիւններ էին։ Կերեւայ թէ Օրի այդ գերը կատարեր էր չնորհիւ խարուած Պազին խկական յանձնարարականին զոր Կղեմէս ԺԱՅ, ուղղած էր Շահ Հիւսէյինին եւ զոր ան իր հետը իսֆահան կը բերէր։

Նոյն այս պարագան Հանուէյ տարրեր կը բացատրէ, ըսելով, որ Օրի «սպառնացած էր (Պարսից) թագաւորութենէն վտարել տալ բոլոր Քարոզիչները, քանի որ ջանացին ցոյց տալ թէ քրիստոնեայ իշխաններու յանձնարարականները, որոնց չնորհիւ ան (Օրի) նպաստաւոր ընդունելութիւն գտած էր, կեղծուած կտորներ էին» Հանուէյի գրութենէն յստակ չերեւար թէ ո՞վքեր ջանացին ցոյց տալ որ Օրիի յանձնարարականները, կեղծ ըլլալը։ Այնպէս կարելի է հասկնալ, որ Խաֆահանցի եւրոպացիներ Պարսից արքունեաց մօս ջանացին ցոյց տալ որ Օրիի յանձնարարականները զոր ան ստացած էր քրիստոնեայ վեհապետներէ, կեղծ էին։ Սակայն այս ընդունումը կը հակասէ Կրուզինոքի վկայութեան զոր վերը տուինք։

Հետաքրքրական է որ Օրին Աստրախան կը մեռնի իրը «անյողղողդ կաթոլիկ»։ Մինչ երր իր «դեսպանութեամբ» Շամախի կը դտնուէր, սպառնալից կ'արտայայտուէր կաթոլիկներուն եւ իրենց Քարոզիչներուն դէմ։ Ուրիշ Յիսուսին մը, Հայր Զամբիոն, Շամախիէն 1708 Ապրիլ 4ին գրած նամակին մէջ կը վկայէ որ տեսակցութիւն մը ունեցաւ Օրիի հետ, եւ կ'աւելցնէ. «Ես խօսակցութեան մէջ դիտեցի որ Մ. Խիրայէլ Օրի Հայր իբական հերետիկոս մըն է եւ իր ժամանման տաեն թոյլ տուաւ որ հերետիկոս Հայերը իրենց եկեղեցին մէջ յայտարարեն Պապէն դրկուած Քարոզիչներու արտաքսումը, հաւաստելով որ ար-

աւալները աւազակներ եւ ստախօսներ են, եւ
իլեցին ունէ Հայու անոնց հետ տեսնուիլ»:

Դը խոստովանիմ որ անզլիերէն բնագրին
այնպէս մը գրուած է որ կարելի է ենթադրել
Պապն է որ յանձնարարած է Օրիին իր ան-
ամբ Շամախիի Հայոց եկեղեցիէն յայտարարել
է «Քարոզիչները» արտաքսուած են եւ անոնց
բառաքսումը Պապին ցանկութիւնն է: Անշուշտ
սիկա անհաւատալի կրնայ սեպուիլ, սակայն
ըր ընողը Օրին է, դժուար թէ անհաւատալի ըլ-
այ: Եթէ այս վերջին մտքով ըմբռնենք Հայր
Չամբիոնի գրածը, այն ատեն կրոսվինաքիի վկա-
յութիւնը Քարոզիչներու արտաքսման համար ըմ-
բռնելի կ'ըլլայ: Այն ատեն Քարոզիչները կ'ըլլան
կեղծողներ այն յանձնարարականներուն զոր ստա-
ցած էին Եւրոպայի զանազան քրիստոնեայ վեհա-
պետներէն եւ ատոնց չնորհիւ հաստատուած Շա-
հին թագաւորութեան մէջ: Ուրեմն այդ պայման-
ներուն՝ անխուսափելի կ'ըլլարՔարոզիչներուն ար-
տաքսումը, եւ ասիկա բնական է պիտի խանդա-
վառէր հակակաթոլիկ հայ կղերին եւ հասարա-
կութեան զգացումները եւ զանոնք միացնէր կաս-
կածելի եւ կաթոլիկամիտ նկատուած Օրիին:

Զարմանալի է, չէ՞: Կաթոլիկները անոր մէջ
հակակաթոլիկ մը, իսկ հակակաթոլիկ Հայերը
անոր մէջ կաթոլիկ մը կը գտնէին:

Անմէկնելի է թէ ի՞նչու Օրիի վերջին օրերուն
եւ մահուան պարագաներուն մասին ստուգապա-
տում տեղեկութիւններ կը պակսին մէր պատմու-
թեան մէջ: Անտարակոյս Աստրախանի Հայոց գե-
րեզմանատան մէջ վնատուելու է անոր գերեզմանը,
կամ եթէ ան իրազէս կաթոլիկ մեռած է, այն ա-
տեն՝ կաթոլիկաց գերեզմանատան մէջ, եթէ ան-
շուշտ կայ այդպիսի գերեզմանատուն մը:

Այս առթիւ աւելորդ չեմ սեպեր ընել կարգ
մը ժամանակագրական ճշգումներ Օրիի Պարո-
կաստան այցելութեան: Լէօ իր «Խոջայական Կա-
պիտուալ» գործին մէջ (Երեւան, 1934) կը վկայէ
որ «1707ի ամառն էր, երբ Օրին, վերջապէս ճա-
նապարհ ընկավ» (էջ 235): Ե՞րբ Օրին հա-
սաւ Շամախ, չ'ըսեր լէօ, սակայն որոշ կը վկա-
յէ, որ «Բայց Շամախում նա (Օրին) մնացել եր
արդեն մոտ յերկու տարի»: (էջ 239): Եւ կը շա-
րունակէ: «Ի՞նչ էր անում նա այդքան ժամանակ,

Մենք կատարելապէս վոչ մի բան չգիտենք այդ
մասին»: (Անդ) Եւ ան կը նետուի աւելորդ ու
յոզնեցուցիչ ենթադրութեանց ոլորտի մը մէջ,
որոր ինքն իսկ ստեղծած է եւ որուն վարպետն է
լէօ:

«Որին կարձ ժամանակ մնաց Սպահանում:»
(Անդ էջ 242) Եւ 1709ին Սպահանէն կը հեռանայ
Օրի: «Նույն 1709 թվին Որին Շամախումն եր:
Այստեղ եւս մնաց ամբողջ մի տարի»: (էջ 243)

Այժմ ճշգենք: Շամախիէն Յիսուսեան Հայր
Չամբիոն 1708 Ապրիլ 4ին կը տեղեկագրէր՝ «Բա-
րայնլ Օրի, ցեղով Հայ մը, Շամախի հասաւ 1708
Փետրվար 5ին»: Իսկ Բոկոտն Կարմեղեանց ա-
ռաջնորդը Նոր Զուղայէն 1709 Ապրիլ 2ին կը տե-
ղեկագրէր Հոռվմ, թէ Օրի արդէն Սպահան էր:
Ուրեմն սխալ է որ Օրին, ինչպէս լէօ կը գրէ,
«Շամախում մնացել եր արդէն մոտ յերկու տա-
րի», երբ անտարակոյս իրականութիւն է որ ան
հազիւ տարի մը մնաց հոն:

Սպահան երկար չմնաց ան, հաւանաբար
1709 Մարտի վերջերը հոն հասաւ Եւ նոյն տար-
ուան Սեպտեմբերի սկիզբները մեկնեցաւ Շամա-
խի քանի որ ան վերջին քաղաքը կը դանուէր
Սեպտեմբեր 20, 1709ին:

Պայմանները որոնց ներքեւ դեսպաններ Սպա-
հան կուգային թոյլ չպիտի տային անոնց Սպահան
կամ այլուր մնալ հարկ եղածէն աւելի ժամանակ
— բացի եթէ Շահը այնպէս ցանկար: Օրին գրե-
թէ վեց ամիս մնաց Սպահան: Ստիպուած ենք
խորհիլ որ Շահը չպիտի ցանկար իր սահմանե-
րուն մէջ երկար պահել մէկը որ իրեն բաւական
վախ ու անհանգստութիւն պատճառած էր, որով
խիստ հաւանական է որ 1709 Սեպ. 20ին Օրին
Շամախի վերադառնալիք վերջ «Այստեղ եւս» չմնաց
ամբողջ մի տարի», ինչպէս կ'ենթադրէ լէօ:
Օրի նոյն այդ 1709ին Սեպտեմբերի վերջը կամ
Հոկտեմբերի սկիզբը մեկնեցաւ Շամախիէն նե-
ղովոյ նաւահանգիստը, եւ անկէ ալ երկու նաւով
դէպի Աստրախան: Նաւը՝ որուն մէջ էր Օրի՝
փոթորիկի պատճառաւ կ'ընկղմի: Եւ արդարեւ իր
ճամբորդած այս ժամանակը, ձմեռ, փոթորկա-
լից է այդ կողմերը: 1709ին ձմեռն է որ ան կը
ստիպուի փոթորիկէն վերջ նիզովոյ մնալ: «1711
թվի ամառը» չէ որ ան «Հասնում էր Աստրախան»
ինչպէս որ լէօ կը գրէ (էջ 244), այլ 1710ին ա-

մառը Օրի Աստրախան կը հասնի, և յաջորդ
տարի 1711ի Օգոստոսին կը մեռնի:

Դէպքերուն բնականոն ընթացքը այս եղբա-
կացութեան միայն կրնայ բերել ուսումնասիրողը:

Անտարակոյս Օրիի շրջանի մեր պատմութիւ-
նը չատ բանի կը կարօտի լուսաբանուելու հա-
մար: Էջմիածնայ ազգային, ներքին կեանքը չատ
յստակ չէ: Դեռ լուրջ գործ մը չունինք լինակա-
տար գաղափար մը կազմելու համար նահապետ
Ա. Եղեսացի (1691-1705) և Աղեքանդր Ա. Զու-
ղայեցի (1706-1714) էջմիածնայ կաթողիկոսնե-
րուն կեանքին, արտաքին եւ ներքին յարաբերու-
թեանց, իրենց օրով մեր ազգային կացութեան
վրայ: Օտար եւ հայ դիւաններուն մէջ ահազին
նիւթ կայ, մեծ մասամբ անտիպ կամ գլխաւորա-
րար հայ պատմագրութեան անձանօթ: Օր մը կը
յուսամ դոնէ ինծի ծանօթ նիւթերը ներկայացնե-
լով նպաստ մը բերել մեր պատմութեան արդ-
րաժնին:

Խոկ աւարտելով այս յօդուածս, կրնամ գոհու-
թեամբ ըսել որ տուած այս նիւթերովս եւ վաւե-
րագրութիւններովս ճշղած կ'ըլլամ Լէօի «Խո-
ջայական Կապիտալ» հատորին, Օրմանեանի
«Ազգապատում»ին եւ Գարեգին Սրբազն Յով-
սէփեանի «Խաղբակեանք եւ Պոօշեանք» դործին
Իսրայէլ Օրիի ժամանակագրութեան, անձին եւ
դործին ինչ ինչ կէտերը:

Յ. ՔԻՒԲՏԵԼՆ

Ուիչիքա, Քանզա, 1948 Փետր.

Յ. Գ. «Բազմավէպ»ի մէջ 1914, էջ 27-32,
Հ. Եսայի Վ. Տայեցի հրատարակեց «Իսրայէլ
Օրի Տամութերորդ Դարու Հայ Ազգին Ազատա-

գրութեան ուահվիրան» խորագրով գրութեան մը
առաջին մասը (մնացեալը չհրատարակուեցաւ),
յարգելի գրողը հոն կը ներկայացնէ իսրայէլ Օ-
րիի կենսագրութեամբ զբաղողներուն «անձանօթ
մնացած ձանապարհորդ մը, այն է իտալացի
կարմեղեան կրօնաւոր եղբայր Լէանդր (*): Սա
1730ին մասնաւոր պաշտօնով մը Արեւելք կը
զրկուի եւ գրեթէ քան երկար տարիներ հոն մը-
նալով՝ քիչ թէ չատ մանրամասնօրէն կը նկարա-
գրէ իր շրջած վայրերուն ժողովրդեան կացու-
թիւնը» (Անդ, էջ 27-28): Աշխատութեան խտա-
լիրէն խորագիրը չի տար, այլ սակայն կը ծանօ-
թացնէ, որ «մեծադիր, թանձր հատոր մէ՛, տըպ-
ուած Հոռվմ քաղաքի մէջ 1753-7 թուականնե-
րուն. խորագիրն է՝ ձԱՆԱՊԱՐՀՈՐԴԱՐԻԹԻՒՆԻՆ ի
ՊԱՂԵՍԻՆ, ի ՊԱՐՄԿԱՍՏԱՆ եի ի ՄԻՋԱԳԵՏԱՆ,
բաժնուած երեք առանձին գրքերու:» (Անդ, էջ
28):

Լէանդրի վկայութիւնները, թէեւ ականա-
տեսամանակակիցի վկայութիւններ չեն, այ-
սուհանդերձ խիստ շահեկան են, նախ քանի որ կը
հաստատեն վերի իմ ներկայացուցած երկու վկա-
ներուն ըսածնները: Յետոյ չատ հասկացո-
ղութեամբ գրուած են դէպքերը:

Օրիի կենսագրութեան համար կարեւոր աղ-
րիւր մըն է Լէանդրն ալ, որ պէտք է լրջօրէն նը-
կատի առնուի միւսներուն հետ: Ես զանց կ'ընեմ
անիկա հոս արտագրութեամբ ներկայացնել, քանի
որ դիւրամատչելի «Բազմավէպ»ին մէջ հրատա-
րակուած է, որուն կրնան տիրանալ Օրին ուսում-
նասիրողները առանց նեղութեան:

(*) Լէանդր օֆ Ս. Սէսիլիա անուամբ ան ծա-
նօթ է ինձի. իրմէ նիւթեր կան Վատովիկանի դիմա-
նատան մէջ արժանի նկատողութեան: